LIPANAN
Journal Arménien
INDEPENDANT

ADMINISTRATION
Place des Canons, 9, Rue d'Italie
BEYROUTH «Liban»
DIRECTEUR-PROPRIÉTAIRE
J. ADJEMIAN

ԼԻԲԱՆԱՆ

Ազգային - Քաղաքական - Գրական
ԱՆԿԱԽ ՀԱՅԱԹԵՐԹ

لبنان
جريدة ارمنية
حرة

ԲԱԺԱՆԵԳԻՆ
ՕՍԻՐԻԱ— Տրկ. 75 Ժրանգ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆ » » 100 » »
Ամէն Բաթաթակ. Պատ. Տնօրէն. Հասցէով

Է. ՏԱՐԻ Թիւ—635 ՇԱԲԱԹ 27 ՓԵՏՐՎԱՐ 1932 ՀԱՏԸ 3,5 Ս.Ֆ.

ՄԵՐ ԽՕՍՔԸ

ՅԱՒԻՏԵՆԻՑ, ՅԱՒԻՏԵԱՆ, ԵՒ ՄԻՇՏ

(ԸՆԿԵՐԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ)

Բ.

Դասակարգային Պայքարը կ'սկսի աշխարհի կազմութեան շրջանէն։

Մարդոց գոյութեան նախօրեակին, երբ տիեզերքին վրայ տեսլական փիլիսոփայութիւն հանգամանօրէն ծանօթ չէր, մարդ-անհատը կըրնար գիտել ա դաւել միմիայն իր զգացողութեան սահմանաւոր չափագրծովը։

Ժերդ։ դարէն վերջ իրերը չօշափելի նիւթերու վերածուեցան եւ մարդկային միտքը անանց կերպարանային ընդունողութենէն զատորոշուեցաւ։

ՑՈՑՍԻ և ՑՈՑՋԻ միջեւ խստօր համեմատութիւնները ընդգծուեցան 20դ։ դարուն մէջ, զոր կ'ապրի «քաղաքակրթեալ մարդկութիւն» մը ներկայիս։

Ընկերական հասկացողութեամբ՝ Դասակարգային Պայքարը կը մըղուի Թանուորին և Պուրժուազիին միջև, մինչդեռ կապիտալիստական դասաղութիւնը չ'ընդունիր այս, և ինքզինքը կը նկատէ տէրն ու տիրականը համայն ստեղծագործութեան։ միակ առարկութեամբ թէ բանուորին բազուկը բաւական չէ արտադրական տեսակէտով նիւթերու հայթայթման եւ օգտագործման հոգս եւ ուշնչ տալ, այլ միտքը ամենազօրեղ ազդակն է՝ նիւթը նուիրագործման դերն մեջ։ Ապա ուրեմն, այս այլապէս արամաբանութեամբ՝ պուրժուազին՝ բանուորը, աշխատաւորը, արտադրող դասակարգը կ'ընդունի օրպէս անմիտ տարր մը, շահագործուելու արժանի դասակարգ մը։

Երբ ըսինք թէ՝ պուրժուազին իր գործած մեղքերուն տէրն է, Ան ամէն ինչ գիտակցաբար կ'ընէ, կը նշանակէ թէ՝ սխալած չէինք մեր տեսակէտին մէջ, որովհետեւ, դասակարգը (իմա՝ պուրժուազին) դեռ չէ կրցած նշմարել բանուորին իրական հանգամանքը, և կամ աւելի ճիշդը, անգիտանալ կը ձեւացնէ և աշխատաւորին լուսաւոր միտքը մթագնել կ'աշխատի։ Բայց ամէն գիշերը իր ցօրեկն ունի։ կապիտալիստական, իմպերիալիստական ըմբռնողութիւնը ստանմանաւորուած է երկու կէտերով.—

Ա. տիրող պետական իրաւակարգը՝ միջոց պուրժուազիական ազդեցութեան տակ պահել, Բ. Առիթ չ'ընծայել մարդոց դասակարգային զարթօնքին տարատման։ Այս մրակ խորհրդով շանթահար պուրժուազին կրցած է իր գոյութիւնը արժանցնել և դարեր անդադար կեղեքել ու կողոպտել բանուորը, մսխելով անոր թափած արդար քրտինքին իրբ արդիւնք արտադրած նիւթը, մարդկայնօրէն արժէքաւոր հարստութիւնը։ Հասկանալի է որ, կապիտալիստ կառավարութիւններ բանուորին ձեռամբ եղած արտադրութիւնը նպատակ երաշխիք, պուրժուազիի ծուլանոց մտքի գերբնական զօրութեան գոյատեւման և թեւ ու թիկունք տան վերջերինս ուժեղացման, որպէսզի, կարենան իրենց համար ստանալիք ժամուր հոգ ապահովել, այս պարագային ևս պուրժուազիական հասկացողութիւնը յանի կերպարանքով ցցուն դարձ կուգայ և կը հաստատէ իր բռնատիրական ոգի կրած ըլլալը և կառավարութեանց վրայ գերիշխողի դերին մէջ գտնուիլը։

Բանուորին պահանջը մարդկայնօրէն, աւելի պակաս բան մը չէ՝ եթէ ոչ՝ Մարդկութեան տիրաւորէն շահագործուող չախչախիչ տոկոսը, զարթնցի նոր աշխարհ մը փոխադրուի։

Բանուոր, աշխատաւոր, ոնիրաւուած դասակարգին պէտք է հնարաւորութիւն տալ, որպէսզի, իր կեանքին գնով արտադրած նիւթին վայելքը ըմբշխնէ։ Ու այս երբ չ'ըլլար, արտադրող ձեռքը ուժգնափոխուելու աշխատանքներ կը թափուին, բանուորը կը մնայ իր զրկանքի, շահագործուողի, կեղեքուողի վիճակին մէջ, այդ պարարագային, շատ բնականօրէն կ'ստեղծուի Դասակարգային Պայքարը և աշխարհը կ'ենթարկուի ահեղ կացութեան մը։

Մինչեւ որ՝ իմպերիալիստ պետութիւններ իրենց նախասիրութեան տեսութիւնը չ'ըմբռնեն և պուրժուազիական մտայնութեան զոհը ըլլալէ չ'դադրին, մինչեւ որ՝ դրամապաշտական ոգեղ դրութեան վերջանալու չ'արուի, և մինչեւ որ՝ մեծ ու փոքր պետութիւնները չ'ուզեն շահագրգռուիլ ճնշուողներուն իրաւունքովը, Յաւիտենից, Յաւիտեան և Միշտ «Զինաթափութեան», Չէնընկերութեան», «խաղաղութեան վեհաղողովները վերջ չպիտի գտնեն և «Անգործներու Օգնութեան Յանձնաժողովներուն թիւը անհաշուելի պիտի դառնայ, մի գուցէ իւրաքանչիւր «Յաննաժողով» իր իր հաշուոյն սարպուի աշխատիլ վերջ ի վերջոյ,

Հ.

Զինացիք կը պատրաստուին

ամէն պատահականութեան դէմ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿԸ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆԷ Կ'ԸՍԷ

Լոնտոն.— Զինացիք կը շարունակեն իրենց պատրաստութիւնները Յանկէյի մէջ։ Եթէ բանակցութիւնն ձախողին շատ բուռն պիտի ըլլայ պատերազմը։ Գանթօնէն նոր զօրք և ռազմանաւի տարիք հասած է։

— Ճարանցիք պահանջած են որ չինները պարպեն իրենց գրաւած գիրքերը։ Զինացիք իրենց կառավարութենէն հրահանգ ուզած են։ Ժամ առաջ բանակցութիւնը ապարդիւն անցան։ Յառաջացութիւն կը տիրէ։

** Չինաստանի պատուիրակը Ժընէվի մէջ ըսած է «Ազգամէջ խմբագրատեսին.— Յաղթանակը մերն է. ժամանակի խնդիր է այս։

ՕՐԱԳԻՐ

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ՊՏՈՒՂԸ

Երազ չէ, այլ՝ իրականութիւն, որ տարիէ մը ի վեր տնկուած «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ԾԱՌը իր անհամ պտուղը տուաւ։

Լիբանանահայութեան կը մնայ ճաշակել զայն, իսկ մեզի ալ կը մնայ «անուշ ըլլայ» ըսել։

Գաւառականի կազմութեան համար «համերաշխօրէն և «օրինաւորապէս» ընտրուած «երեսփոխան»ները հետեւեալ «երեւելի և անթերեւոյթ» ազգայիններն են, որոնց մէջ պիտի գտնէք փիլիսոփայ, բժիշկ, ատամնաբոյժ, կերպասավաճառ, վաճառական, լուսանկարիչ, գրագիր, ուսուցիչ, փաստաբան և այլն։

Գէորգ Գրիգորեան, Կարապետ Գալուստեան, Վահրամ Վարժապետեան, Ծօրք. Յ. Թօփճեան, Տիգրան Մավիսակալեան, Ծօրք. Վ. Փոքաւգեան, Յակոբ Տէր Մելքոնեան, Հմայակ Գրանեան, Ներսէս Շերբինեան, Նշան Հազարապետեան, Ապրօ Ապրօեան, Արմենակ Էլոյեան, Գէորգ Սրեւանեան, Գրիգոր Փաշապէզեան, Գէորգ Սիւրմէեան, Զաքարիա Գալիկեան։

Այս ցանկէն դուրս կը մնան Առաջնորդարանի կողմէ նշանակուած «կրօնաւոր երեսփոխանները, որոնք կասկած չկայ թէ մեր «աշխարհական երեսփոխանները չափ աշխոյժ և կորով ցոյց պիտի տան, այն երանելի օրը՝ երբ Լիբանանահայ գաւառականը իր անդրանիկ նիստը գումարէ և իր դեղին սեղանին վրայ «նախքան զամենայն ինչ» տերպատերուն տպրանաբ ապահովման համար ծրագիրներ մշակէ։

Գաւառականի մեծ ու փոքր (տարիքով ըսել կուզենք) նորածիլ և նորափետաւոր անդամներուն կը թելադրենք (թէ բարի գտնուին լսել մեզ) որ իրենց անդրանիկ ժողովը (յանուն համերաշխութեան...) հանգիստ պաշտօնական երգով բանան և Դաշնակցական հնարքառով փակեն, իսկ դադարներու պահուն, եթէ կայ, Իմամվար երգերով մթնոլորտը տաքցնեն. այս կերպով միայն համերաշխած ըլլալնին պիտի ապացուցանեն...։

Հոս կ'արժէ դիտել տալ, որ «համերաշխութեան ծառը» տնկողն իսկ վերջերս սկսած է յուսահատութիւն ցոյց տալ և բոլոր իր այցելուներուն երեսն ի վար ըսել թէ «դուք գործ տեսնողներ չէք, դուք ազգին խորդ զաւակներն էք, ձեզմով գործ տեսնելը յիմարութիւն է, և մեզք որ ժամանակ վատնիրինք համագումար յաւաքացուցինք ու երկարապատում ծրագիրներ մշակեցինք ձեր օգտին համար»։ Սխալ չէ, քանի որ տնկուած ծառը անհամ պտուղ տուաւ, քանի որ՝ ուզենք կամ ոչ, հասունցած պտուղը, համով կամ անհամ, ճաշակելու պարտաւորուած ենք, այլևս մեզի ուրիշ ճար չմնար, եթէ ոչ, առանց ոպասելու, փութկոտ կերպով ինքզինքիս այժմէն հիւանդ նկատելով բժշկին դիմենք և բացատրենք անհամ պտուղին փորի ցաւ պատճառած ըլլալու պատճառը, որպէս զի գարմանիչ դեղահատեր ապահովենք։

***

Այսքանը՝ ներկայացուցումն Ա.ին վերագրելէ ետքն իսկ Բ.ը շատ հեռատեսական, գուցէ ՞ուղիղ, մեր ընթերցողները պիտի տեսնեն մեր յառաջիկայ քիչ.ուն մէջ։

ԱՆՏԵՂԻ ՎԵՐԱԳՐՈՒՄՆԵՐ

Վերնագիրս անշուշտ չպիտի սրտնեղէ միամիտներն ու անմեղները. բայց վստահ եմ թէ ԲԱՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԱԿՆԵՐԸ պիտի ղլայնացնէ, զայրացնէ և շատերուն ատամները կճրտացնէ։ Հոգ չէ. թող վայրկեան մը մտատանջուին, ցնցուին և սթափին եթէ գիտեն խորհիլ, կշռել... դաւել։ Անոնք ամէն օր, ամէն տեղ, գաղութահայութեան ճակատը կ'ուզեն մրոտել։ «Անոնք, որ դաշնակցական չեն համայնավարներ են» խօսքը ոչ ոք կարող է դնել պարզ ասիկանի մը ցերանը։

Ծանր թող չթուի ուրեմն, եթէ ըսեմ Պ. Իփէկեանի բառերով թէ «իժեր ունինք մեր մէջ, իժեր, որոնք կը թունաւորեն գաղութահայութեան խաղաղասիրութիւնը»։ Եւ այդ իժերը, այո, ոչ ոք կարող է ըլլալ, բացի դաշնակցական հնոցին մէջ ինկող սորուկ մտաւորականութենէն, որ ոչ միայն կը մթագնէ իր փարախն ինկած միամիտ աշխատաւորութեան միտքն ու հոգին, այլ և կը ջանայ հայ ժողովրդի բացարձակ մոծամասնութիւնը կազմող՝ Հնչակեան Ռամկավարական հասարակութիւնը ներկայացնել որպէս «խռովարարներ», որպէս «համայնավարներ»։

Այժմ, Դաշնակցութեան ձեռքը ուրիշ զէնք չկայ բացի այս վերջին ատրճանակէն, որուն մըջոցաւ կը յուսայ իր կտրուած վերջը բարձրացնել ու «ոլոր դեմ գրգռել» տեղացիներու զայրոյթը դանոնք ակարացնելու յրմար դիպուածութեամբ։

Ադրանարկեան մանկապարտէզի մէջ տեղը ունեցող «կարմիր կնանք» մը, և Ադրանարը ազգային վարժարանս մէջ տեղը ունեցող հՍԿՌ բացման հանդէս մը, դժբաղդաբար այսպիսի տգեղ գոյներով կը ներկայացուին տգեղ դաշնակ օրկանս (Ազգակ) կողմէ, որ ընթերցողը իրաւամբ պիտի կարծէ թէ դայութիւնը ամբողջ ծամայնավարացեր է։

Սրբոյ դպրոցներ են ասոնք, որոնց ասողները Հնչակեան են և որոնց դասաբարձուներն ու թաղականները դաշնակցական չեն։

Մարտի պատերազմի Պէյրութ ժամանման առթիւ, այս երկու վարժարաններու աշակերտութիւնը ճամբու երկայնքն ի վար կանգնած իրենց յարգանքը կը մատուցանէին երգերով և ուղերձներով, ինչ որ կ'արժանանայիր տաղաղիսներու գնահատանքին ու համակրանքին։ Իսկ ինչ ըրին Ս. Նշան և Ամասիոս քէմբի ազգ. վարժարանաց դաշնակ անուանեալները...

Ինչով կարող էր ուրեմն այս երկու վարժարաններուն վարկը նսեմացնել ու այս մինչավայրերը կասկածելի դարձնել։ Կարծես այս էր եղած դաշնակցութեան մղձաւանջը, և ահա մատի փաթթոց ընելով համայնավարութիւնը, կը մրոտէ իր թերթի սիւնակները։ Ազդակ նուազող աքլորի մը պէս ոչինչ ուներ բացի համայնավար մրքանի թուղթիկներ և ուրիշ յիմարաբանութիւններ, որոնք այնքան աշխուժով կը հրամցնէ իր ընթերցողներուն որպէս համագամ կարկանգակներ։ Զարմանալի թող չթուի ուրեմն, թէ ինչու, առանց իրաւունքի, խնդրոյն էութիւնը, խորքը ուսումնասիրելու նորանոր գաւեր կը հիւսէ խեղճ ժողովուրդի գլխուն։ Իրաւ որ, այսքան անճարակութիւն, այսքան վերջանալ խելագարութիւն մը։

միմիայն դաշնակցութիւնը կրնայ խազալ։

Որպէս հայ խմբագիր, երկու տարով չփորձուեցաւ հերքել այն ինչ որ իր դուքեան անհամապատասխան է, ինչ որ մամուլի կոչումն է, ինչ որ Դաշնակցութեան նման մարտական մեծ կուսակցութեան մը ինքնահաւան ու ինքնագաւան մեծխօսիկ չէֆերուն սեպուհ պարտականութիւնը պէտք է եղած ըլլար, եթէ իրապէս իրրև հայ անկեղծօրէն կը խօսին հայութեան ու «համերաշխութեան» անունով. եթէ իրապէս իրրև մաքուր կուսակցական հրապարակը կազմէն, հայ ժողովուրդի ճակատագիրը կուզեն վարել։

Ընթերցողը թող իր աչքերը լայն բանայ ու իր ականջներէն բամպակը թող դուրս հանէ։ Զրպարտիչներն ու մատնիչները, մզուած կուսակցական մենաստրական մրրիկէն կը ցրեն ու կը տանին հայութեան նուիրական ղէպցուածները՝ ԲԱՐՈՑԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, և գաղութահայութեան գերագոյն շահերը՝ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ։ Զարմանալի չէ ուրեմն, թէ դաշնակ լրագրութենէն ոչ մէկ շահ կարող ենք ապահովել, որքան տաեն որ նա գիւային ծրագիրներ կը պատրաստէ և սափրիչութիւնը տարագիր հայութեան գլխուն կը փորձուի սորվիլ։

Մէն մի լրջախոհ կենցաղագէտ, մէն մը իրատես հետաքրքիր— նոյն իսկ դաշնակցական— կը տեսնէ թէ Դաշնակցութիւնը գաղութահայութեան խաղաղասիրութիւնը թունաւորող Իժն է որ իր թրքաբոյր ասվորութիւններով ցոյց կուտայ դպրոցական ճանապարհը։ ոչ մէկ տարակոյս որ այդ ճանապարհին մէջպիտի իյնայ նաև ինք— հայ ժողովուրդի դարձը, ինչպէս ինկեր էր ուտարեր նաև թրքահայ մէկ միլիոն զոհեր 1915ին։

Համայնավար երեխայական ձեռնարկները արդարացնել չէ մեր նպատակը։ Ասոնք դատապարտելի են։ Ծեղկական իշխանութեանց ինչպէս և ապահովութեան տնօրէնութեան բաղուկը շատ աւելի երկայն է և հզօր քան դաշնակցութեան այս վերջին փորձը՝ որ լուրջ քննութիւն մը պիտի գայ շառաչիւն ապտակն իջեցնել զրպարտիչներուն երեսին ու ցոյց տալ թէ Հնչակեաններն ու Ռամկավարները ինչպէս և անկախ հասարակութիւնը համայնավարներ չեն, ունին շատ աւելի բարձր ազգասիրական, հայրենասիրական ու ազատասիրական օգի ու հասկացողութիւնը՝ քան Դաշնակցութիւնը, որ գիտէ միայն շահագործել այս որբութիւնները, գիտէ իր սիկառը վառելու համար, ամբողջ ուան մը, համանք մը կրակի բացերուն յանձնել։

Ամենատար և ամենավատ միջոցն է այս, որ դաշնակցութիւնը կը կիրարկէ ամէն տեղ։ Ոչ հասարակութիւնը շատ լաւ գիտէ այս բոլորը ու հանրային կարծիքը խարտներ է Դաշնակցութեան ճակատին՝ զրպարտիչ, մատնիչ ու սնգրագործ մակդիրները։

ԼՐԱՏՈՒ

ՓՐԴԱԿԱՆ ԼՆՈՐ ՇԱՐԺՍԻՄ

Մասնաւոր նամակ մը կիմանանք որ, Ֆիւրաերը Տիգրանակերտի շրջակայքը ուսումնասիրելու կազմած են և գիշերները գիւղացիներուն հանդիսաց կը մրդովեն։

Այս ուսումնասիրումներուն գլխաւորը գանուի նախկին Քիւրդ զինուորական մը։

ԺԶՄՈՒԱԾ ԳԱՆԿԸ (2)

(ՍՐՏԱՃԱՐԺ ՎԻՊԱԿ)

Գրեց՝ ԱՆՄԱՀՈՒՆԻ

Երջանիկ անհամբեր կը տեսնուէր ոտքի ելելով քայլերը ուղղեց դէպի փողոցին դուռը. մի քանի անգամ հիւրերուն վրայ ակնարկ նետելէ վերջ, դգուշութեամբ մը առանց նշմարուելու անէ մէկէն, դուռը բացաւ ու խոր մթութեան մէջ անհետացաւ։

Ժամերը սահեցան, հիւրերը ցրուեցան, բայց Երջանիկ չ'վերադարձաւ։

Ծննդաբերութեան հետեւանքով Մարիկ հոգիւ մի քիչ ապաքինած, Երջանիկին անակնկալ անյայտացումը պատճառ եղաւ որ՝ խեղճ կինը վերջապէս անկոգին իյնայ։

Բագարատ աղային մէկ ոտքը բժշկին և մէկ ոտքը իր տունը մնաց։

Օրեր անցան։ Հակառակ կատարուած փնտռտուքներուն, Երջանիկի մասին լուր չ'հլաւ և մօրը վիճակը օրստօրէ ծանրանալ սկսաւ։

Ս. Ծնունդի առաւօտ մըն էր։ Սաստիկ կը ձիւնէր։ Ամէն մարդ իր տունին մէջ կրակարանին առջեւ նստած, պատուհանէն դուրս տեսնելու ձիւնախառն մրրիկի ու փոթորիկի տեսարանը դիտելով կ'զմայլէր, միմիայն աղքատիկ ընտանիքներն էին որ, ցուրտէն անպատսպար իրենց անբախտութիւնը կ'ողբային, հարուստ տիկիններէն ոմանք, ամենածանր ու թանկագին կերպասեղէններով պատսպարուած կ'ճապարէին եկեղեցի երթալ և «Քրիստոս Մըն»ուն ի աւետիսը առնել։

Ադին, Բագարատ աղա կնկանը մահճակալին մօտը նստած եւ գլուխը ձեռքերուն մէջ մանկան մը պէս կը հեկեկար։ Նորածին մանկիկը բոլորովին մոռցուած էր իր զժբախտ ծնողքէն, անով ոչ ոք կը հետաքրքրուէր և անկիւն մը դրուած փոքրիկ ու զարդարուած օրօրոցին մէջ, Բագարատ ագային հոմանման աչքերը անորոշ ուղղութեամբ սարուս բերելով, հանգարտ ու անմեղ էր։ Փոքրիկին մայրը այլևս իր դատութիւնն իսկ կորսնցուցած, կեանքի վերջին վայրկեանները կապրեր։

Բժիշկը պատասխանելով Բագարատ ագային կոգմէ իրեն եղած հարցումներուն վերջնականապէս յուսահատեցուցած էր խեղճ մարդը։ Առաւօտեան ամէն կարգի խնամք մաղաչափ օգուտ չ'բրին ու այս անգամ Բագարատ աղան ևս համոզում գոյացուցած էր թէ իր ա'յնքան սիրելի կողակիցը, յիշեալ Ծնունդի առաւօտուն հրաժեշտի պահ կ'անցնէր և ինքը պիտի մնար առանձին իր սիրունիկ փոքրիկին հետ։

Բժիշկը խօսացած էր գալ, բայց կ'ուշնար։ Միջոցեւ հիւանդի խպտա ձայներ չնչառութեամբը պառկած տեսնելով կ'ահարեկէր։

Բագարատ աղա ձեռքերը վար առնելով, յանկարծ ոտքի կ'ելլէ եւ գրպանէն մեծաքաշ թաշկինակը կը ու աչքերէն ինքնաբեր հոսող արցունքները կ'սկսի սրբել։ Կամաց քայլերով օրօրոցին մէջ պառկած թուչնիկին կը մօտենայ և մի քանի վայրկեանի համար արտմօրէն ու չափազանց օրամաչող նայուածքով մը կը դիտէ զայն, Մանեիկին աչքերը պատահականօրէն հոր կողմը կը դառնայ, երկու անբախտներ, մին ճակատագրականօրէն իսկ միւսը անլուծելի բնականութեան հետեւանք։

Բարացած սրտի երկու զոհեր։ Բագարատ աղա իր մանկիկը աւելի երկար պիտի գիտէր, եթէ դառն ձայնը լսածչլլար։ Սենեակէն դուրս կ'ելնէ և ծերունի բժիշկին շնչառպառ վիճակը տեսնելով՝ վայրկեան մը կը մոռնայ իր ցաւը, բժիշկը սենեակ մանելէ վերջ, անմիջապէս հիւանդին մօտ կ'երթայ և կ'սկսի մանրազնին քննութիւն կատարել։ Բաւարդ ժամ տեւող այս քննութիւնը ապարդիւն կ'անցնի, որովհետև բրժիշկին գէմքը տխուր կ'երեւայ և Բագարատ աղա ճարահատ ու անհամբեր կը հարցնէ։

— Տօքթո՛ր կ'աղաչեմ, հիւանդիս հոր մը գէթ մանկիկին զբաղէք։

— Բժիշկը գլուխը երերցնելով, ճար չկայ, կը պատասխանէ։

— Ա՜խ, տօքթոր, եթէ իրաւ չ'պիտի յաւանայ, չ'պիտի ազատի, ուրեմն ինծի համար թոյն մը պատրաստեցէք, թոյն մը որ զիս մինչև իսկ տրրագոյծութեան առաջնորդէ, որովհետեւ, կնկանս մեռնելէն վերջ ինձ համար ապրիլ անհնար է, ապա մանիկը...

Ներուկ բժշկին աչքերն ալ կարցունքոտի ու շաւարած, չի կրնար պատասխան մը տալ։

* *

Ա. քաղաքի ոստիկանութիւնը երկար ժամանակէ ի վեր լսած էր որ աւազակախումբ մը շաբաթուան բոլոր գիշերները հարուստ տուներ մտնելով կարեւոր գողքեր և դրամ կը գողնար ու կ'անյայտանար. հանառակ ոստիկանութեան ջանքերուն և կատարած փնտռտուքներուն, գողերուն հետքը գտնել կարելի չէր եղած և ամէն որ դժգոհութեան տեղեկագրեր կ'ստանար քաղաքին կառավարիչը։ Գիշերները մարդիկներ կ'զգուշանային իրենց ընակարաններէն բացակայիլ, ամէն տունի իւրաքանչիւր ընտանիքի անդամներէն մին սարսռած էր մինչև լոյս չ'քնանալ ու հսկել. կանխազգուշական բոլոր միջոցները ապարդիւն կ'անցնէին, աւազակախումբը շարունակ կը գործէր առանց օձիքը ձեռք տալու։ Բաղաքին կառավարիչը կեդրոնի կառավարութենէն ամենահարպիկ գաղտնի ոստիկանները, որոնք զանազան ձեւերու տակ ծպտուած՝ կը շրջէին ադին անդին ու չէին յաջողէր գտնել աւազակներուն որջը։

Առաւօտ մը լսուեցաւ որ աւազակները քաղաքի երեւելի և հարուստ մէկուն տունը մտնելով, իրենց հետ տարած էին ի բաց առեալ կարեւոր գումարէ մը և ոսկի զարդերէններէ ու թանկագին գոհարեղէններէ, այլ նաև ընտանիքի միակ ստղ եղող տասներկու տարեկան գեղանի ու չափազանցօրէն տիպար գեղեցկութիւններկայացնող աղջընակին։

Այս դէպքը աւելի գայթակղեցուցած էր կառավարութիւնը և հրնարաւոր ամէն միջոց ձեռքառնուած էր, որպէսզի, աւազակներուն հետքը գտնուի։ Հակառակ այս բոլոր նախազգուշութիւններուն, կառավարութեան կողմէ թափուած ջանքը ապարդիւն կ'անցնէր։ Ժողովուրդէն շատեր կ'ենթադրէին թէ՝ կառավարութիւնն ալ մասնակից է եղած գողութեան հետ, քանի որ՝ անկարելի կ'ըլլար աւազակներէն ոեւէ մին ձերբակալել։

Այս կերպով Ա. քաղաքի բնակիչներէն շատեր հարկադրուած էին ուրիշ քաղաքներ գաղթել և ազատիլ այս անտանելի կացութենէն։

Աւազակները այնքան ճարպիկ էին իրենց կատարած գերին մէջ, որ երբ և իցէ գողութեան ժամանակ, ամենապզտիկ նշան մ'իսկ չէին թողուր և ազատ համարձակ տուները մտնելով կը կողոպտէին։

Աղջկան առեւանգումէն վերջ, ամէն մարդ իր տունին դուռը գիշերները երկաթէ ծանր կղպանքներով գոցել կ'սիրպուէր, թէև իզուր։

Բաղաքին գիշերապահներուն թիւը կրկնապատկուած էր և ասոնց կ'օգնէին բազմաթիւ ոստիկաններ։ Իւրաքանչիւր փողոցին անկիւնը երկու ոստիկան պահակ կ'սպասէին, իսկ դարձուածոյ փողոցները գիշեր եղած ժամանակ մեծ կանթեղներ դրուած էին երթեւեկողներուն ինքնութիւնը հասկնալու համար։

Առեւանգուող աղջկան հայրը, որը մեծ ազդեցութեան տէր մէկն էր, խիստ բողոքագիր մը լղած էր կեդրոնական կառավարութեան, որմով իր աղջկան անմիջական ձերբակալումը կը պահանջէր աւազակներու ձեռքէ, ի հարկին խոստանալով հարստաբերներէն կարեւոր մասը պետութեան թողուլ։

Կեդրոնական կառավարութիւնը արուած բողոքագրին վրայ, դիմած էր օտար համբաւաւոր գաղտնի ոստիկաններուն և անոնց աշխատութիւնը խնդրած, փոխարէն խոստանալով մեծամեծ նուէրներ ընել իրենց։ Շատ մը օտար գաղտնի ոստիկաններ կառավարութիւնը ապահովցուցած էին և ստանձնած իրենց առաջարկուած պաշտօնը։ Անոնց բոլորն ալ մի քանի ամիս աշխատելէ վերջ, ձեռնունայն ետ վերադարձած էին առանց մազաչափ օգտակար ըլլալու։

Օր մը լսուեցաւ որ աւազակները կառավարութեան անտուն ալ կողոպտած էին։ Այլևս համբերելու ժամանակ չէր։ Բաղաքի բնակչութեան մառնաւոր կերպով հրահանգուեցաւ մէկ շաբաթ ամբողջ տուներէն ոչ ոք դուրս չ'ելլէ։

Կիրակի առաւօտ մըն էր։ Կառավարական պաշտօնեաներ և բազմաթիւ ոստիկաններ կը շրջէին քաղաքին զանազան կողմերը և խուզարկութիւններ կը կատարէին։ Խուզարկութիւնը տեւած էր երեք օր, բայց առանց արդիւնքի, կարելի չէր եղած աւազակներու մասին ոեւէ հետք գտնել։

Շատ մը մարդիկներ կասկածի վրայ ձերբակալուած և բանտարկուած էին։ Ձերբակալուողները խիստ հսկողութեան տակ կ'առնուէին և ամէն օր հարցաքննութիւն կ'ըլլար, բայց բոլորն ալ անմեղներ էին և բնաւ յառաջերութիւն չ'ունէին աւազակներուն հետ։

Շարունակելի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

ԸՆԿԵՐԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԵՒ ԴԱՌՆՈՒԹԵԱՆ ԴԷՄ

Մարդկային յառաջերութեանց մէջ միակողմա՛ի դատումներ կը սնուցանեն աննորոգամտութիւն և յառետեսութիւն։

Մարդոց մեծ մասը աւելի զգացմամբ ապրելով քան դատողութեամբ կը տարուին կիրք և տեսութիւն արծարծող զգացումներէ, մանաւանդ երբ իրենց կեանքի պարագաները թոյլատու են ժժգոհութեան։

Ահա այս երեւոյթն է որ ներկայիս կը տեսնենք մեր ժողովուրդին մասնաւորաբար նոր Համայնավար գործած տարրերուն մօտ։

Այն օրէն ի վեր որ անտեսական տագնապի բերումով բազմաթիւ հայեր թշուառացան, ոմանք ՀԱՍԵԼով իրենց անհատական առեւտուրին մէջ, ուրիշներ կորսնցնելով գործարաններու մէջ ունեցած իրենց գործը, բնական ըմբոստութեամբ շատեր դառնացան ընկերութեան դէմ՝ որ իր յիմարութիւններով օչմիայն պատճառ եղած էր միջազգային մրցակցութեան՝ տնտեսական անկման, ոչ միայն չէր նախատեսած տագնապը, այլ զայն չէր ուզած արգիլել և դար մանել արմատական միջոցներով։

Բոլորս ալ զգացինք այս զայրոյթը, և արդարացուցինք իմացական ըմբոստութիւնը թշուառութիւն արտադրող ընկերական դրութեան մը դէմ, որուն հանդէպ անհատին աշխատանքը, խնայողութիւնը եւ ժրաջան ու ժուժկալ սովորութիւնները անզօր էին։

Այսօր կացութիւն մը կայ առջեւնիս, որուն ո՛չ պատասխանատու ենք և ոչ ալ կրնանք դարման տանիլ։

Հարկ է ապրիլ։ Եւ մենք յաճախ ըսինք թէ յոյսով պէտք է ապրիլ և տակալ։

Սակայն, մեր մէջ կարգ մը մարդիկ կան որ իրենց քաղաքականութիւն և սկզբունք ըրած են խեղճ հայ աշխատաւորն աւելի դառնացընել, իսկ նոյնքան համակրելի հայ առեւտրականն ալ հեգնել՝ առեւտուրի մէջ կրած դժբախտութեան համար։

Այս տարրերը կը մտածեն թէ աշխատաւորին շահը կը պաշտպանեն երբ ամէն վայրկեան զայն կը ցըրգեն տարելութեան և դառնութեան։ Ի՞նչ պիտի շահի հայ գործաւորն այս երկրին մէջ, եթէ օրն ի բուն գլուխը ձեռքերուն մէջ առած իր անբախտ վիճակը ողբայ, և տակաւ կերթայ ամբրիկեան ընկերութիւն, գրամատէրին կամ կառավարութեան դէմ։ Մենք ալ կը հաւատանք որ տնտեսական արդարութեան գաղափարները պէտք է տարածել մեր ժողովուրդին մէջ։ Մենք ալ կը բաղձանք որ ընկերական ու քաղաքական հեռանքի հանդէպ ազատամիտ գիտակցութիւն մը մշակուի մեր ժողովուրդին մէջ և գործաւորը, կազմակերպուելով իր շահերը պաշտպանէ զինք շահագործող դրամատէրին դէմ։ Սակայն չենք բաղձար որ՝ մեր աշխատաւորները ատելութեան և յոռետեսութեան մղուին։ Կ'ուզենք որ առանց ամբրիկեան կեանքէն՝ ինչ որ կրնան, վայելելով իրենց երջանկութեան բաժինը։ Հայ ԲՈՄԻՆԻՍՏՆԵՐ բարեկամ չեն կրնար ըլլալ այս աշխատաւորներուն երբ զանոնք բռնութեան կը հրաւիրեն այնպիսի երկրի մը մէջ, որ դեռ շատ երկար տարիներ պիտի մնայ դրամատիրութեան պատնէշի վրայ, այնպիսի լայնատարած և զարգացեալ երկրի մը մէջ՝ ուր յեղափոխական գործունէութեան հող չկայ և ուր, մտքերու մշակումով, ինչ հիմնական և ազատական փոփոխութիւններ որ տեղի պիտի ունենան, պիտի կատարուին բարեշրջական մեթոտներով։

Մեր աշխատաւորները պէտք է տեսնեն այս իրողութիւնը և համայնավարութեան Բոմանթիզմէն տարուելով չի մտածեն՝ Ամերիկան Ռուսիոյ նման կրնայ մէկ օրէն միւսը յեղափոխուիլ։

Համայնավարներ իրենք ալ չեն հաւատար թէ այսպիսի հրաշքներ կրնան պատահիլ հոս. բայց՝ քաղաքական թաքթիկի համեմատ՝ կ'երեւի թէ պէտք է որ Բոմիւնիզմի յառետեսութիւնն ու ատելութիւնը սընուցանեն։ Իրենց գոյութեան էական պայմանն է այս տեսակ փրոփականա մը և երբէք չեն մտահոգուիր՝ թէ հոգեկան, իմացական և ֆիզիքական ի՞նչ թշուառութեան կը մատնեն հայ գործաւորը, երբ զայն կը մղեն շարունակական յոռետեսութեան, ըմբոստութեան և ատելութեան վիճակի մը։

Ընդհակառակը, պէտք է ըսել հայ աշխատաւորին և խանութպանին թէ փրկութիւնը իրենց ուժին, աշխատութեան, հաւատքին և տոկունութեան մէջ է։ Քանի վստահին իրենց կորովին և հնարամտութեան վրայ, այնքան ապրելու և գործելու բաղձանքը կ'աւելցնեն. քանի՛ խորհին իրենց ուժերէն վեր վեր ըմբոստութեանց վրայ, այնքան կը տկարացնեն իրենց ներքին կենսունակութիւնը։ Երջան մըն է ասիկա ուր իրական յեղափոխականը Տանքիշոթի նման նիզակ ճօճողը չէ, այլ այն որ իր ներքին ատելութիւնն ու կիրքերը զսպելով, կ'աւելցնէ իր բարոյական ուժը և դժբաղդութեանց յաղթելու կը պատրաստուի յամառ կամքի կորովով և յաջողութեան լաւատեսութեամբ։

Մենք կը բաղձանք որ հայ գաղթականը, ըլլայ առեւտրական թէ գործաւոր, գիտակցութեամբ ապրի ըմբռնէ կեանքի խնդիրները, բանաւոր ընթացք մը ցոյց տայ ընկերական հարցերու հանդէպ և ոչ թէ մը նայ ագէտ։

Սակայն կը բաղձանք նաև որ, ուր ալ ապրի, հայ գաղթականը չանայ օգտուիլ իր միջավայրին առաւելութիւններէն և բարիքներէն, այնքան օրքան կարելի է, առանց խորհելու թէ իր ոսկերուն վրայ կը ծանրանայ նաև Եւրոպայի և Ամերիկայի անտեսական վարգուսարքը յեղաշրջելու պարտականութիւնը։

Իսկ եթէ տառապանք կայ հոս և շատեր անօթի ու մերկ են ո՞ր ենկերական դրութիւնը ցարդ անհատին երջանկութիւն ապահովեր է։ Սովիէթ Միութեան մէջ ալ բազմաթիւ միլիոններ օր հաց կուտեն և կը մատնուին տհաւոր զրկանքներու և թշուառութեանց, բայց աշխատանքն ու լաւատեսութիւնն սկսած է բերել տնքութեան և մատնի հաւատքի հաւատքով և յոյսով կը դարձնեն նոր ժողովուրդներու ճակատագիրը։

Ամենէն յատկանշական երեւոյթը որ Սովիէթ Միութեան բոլոր երկիրներուն մէջ երեւան եկաւ սա է։ Բոմիւնիզմի վարիչներն անօթի ժողովուրդին երբ հաց չէին կրնար տալ՝ գիրք տուին, թատրոն բացին անոր առջեւ, որպէսզի իր ֆիզիքական ցաւերը մոռնայ և իր մէջ մշակուի բարոյական և հոգեկան կորով մը՝ որով կարենայ պայքարիլ զրկանքներուն դէմ։

Մեր մէջ շատեր կան որ կը սիրեն թուխս նստիլ իրենց ցաւին և առապանքին վրայ, զայն սնուցանել, դառնանալ, քէն ընել կեանքին ալ, ընկերութեան ալ, իրենց ազգին ալ։ Դառնութիւնն ու յոռետեսութիւնը սինիք ոգի մը մշակած է ասոնց մէջ և կուզեն որ առանձին ձգուին իրենց թշուառութեան հետ։ Ահա վնասը, որ յոռետեսութեան և դառնութեան դիտաւորեալ փրոփականը պատճառած է մեր ժողովուրդին, մանաւանդ աշխատաւորներուն։ Ծոխախուսին մէջ են և կը բաղձան որ բարեկամ ձեռք մը գիրենք դուրս հանելու փորձն իսկ չընէ։

Հարկ է պայքարիլ այս յոռետեսութեան դէմ և թոյլ չտալ որ քամիներուն փրոփականտի համար աշխատաւոր ժողովուրդին մէջ մշակուած դառնութիւնը չլլաէ անտեսական տագնապէն առաջացող հայ գործաւորներու հաւատքը, յոյսը եւ լաւատեսութիւնը, մանաւանդ երբ գիտենք թէ վատ օրերն ալ պիտի անցնին և լաւերը պիտի գան։

«Պայքար»

ԷՄԻԼ ԼՈՒԹՎԻԿ ԽԱՐԹՈՒՄԻ ՄԷՋ

Սուտանէն եկած վերջին լուրերը կը ծանուցանեն թէ գերմանացի հռչակաւոր պատմաբան Մ. Էմիլ Լուիթվիկ քանի մը օրերէ ի վեր Խարթում կը գտնուի։ Հաւանօրէն Խարթումէն մեկնելով Թթովպիա պիտի երթայ, այցելելու կապայա Նեղոսի ակունքը։

ԳԱՂՈՒԹԱՀԱՅԿ

ՆԵՐԳԱՂԹԻ Գ. ԿԱՐԱՒԱՆԸ ՍԵԼԱՆԻԿԷՆ ՊԻՏԻ ՄԵԿՆԻ ՄԱՐՏ 1ԻՆ

Ազգերու դաշնակցութեան Աթէնքի ներկայացուցիչ Պ. Բոթէլնիքոֆ յայտարարած է թէ Ներգաղթի Գ. կարաւանը Սելանիկէն պիտի մեկնի Մարտ 1ին։

Հելլէն արտաքին գործոց նախարարութիւնը տուած է անհրաժեշտ հրահանգները ցանկերու պատրաստութեան համար։ Իսկ Դ. կարաւանին մաս պիտի կազմէն Ցունաստանէն դուրս գտնուող գաղթականներ, մասնաւորաբար Պուլկարիայէն։

Ներգաղթի Բ. կարաւանը մօտաւորապէս հազար հոգիէ կը բաղկանայ և աւելի նուազ նախորդէն։ Բազմաթիւ ընտանիքներ դիմումի կատարած են իրենց լուսանկարներն ալ յանձնելով։ Բայց իրենց անունները լոյս տեսած չեն հրատարակուած ցանկերուն մէջ։ Իրրեւ պատճառ ցոյց կը տրուի թէ Ներգաղթի երրորդ պատուիրակ Ասլանոֆի ժամանումէն յետոյ աւելի խիստ միջոցներ ձեռք առնուած են չընդունելու, խորհրդ. իշխանութեան չեշտուած համակրութիւն ցոյց չտուող տարրերը։

ՖԻՐՈՒՍԻ ՊՍՐԱՆՔԱՆԵՐԸ

Հելլէն խնամատարական նախարարութեան պաշտօնեան ոստիկանական ուժերու միջոցով պարպել տուած է Ֆիրքսի մէջ նոր պարանգաները։ Կը տեղեկացուի թէ, պարպուած է նոյնպէս ասուն մը, որ երկու տարի առաջ գնուած է Ֆիրքսի մէջ բնակող հայէ մը։

ՄՏԱՄԱՐԶԱՆՔ

Ընթերցո՛ղ, գտիր եօթը միութիւնական թիւ, որուն գումարը 40 ելնէ։ Պիտի ստանաս մէկ տարի ժողովութեամբ գիրք մը նուէր։

Այս կտրոնը մեզ վերադարձնելու պայմանաւ.

.+ +.+ +.+ +.+=.

Վերև նշանակուած կէտերուն տեղ նշանակել գտնուած միաւորական թիւերը և =էն վերջ՝ գումարը։

ՏԵՂԱԿԱՆ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԵԼԻՔԸ ՍՈՒՐԻՈՅ ՄԷՋ

Ուրախութեամբ կ'իմանանք որ Հալէպի մէջ, Մարտ 1էն սկսեալ, լոյս պիտի տեսնէ «Կանթեղ» անուն գրական և գեղարուեստական ամսագրի մը, որուն իրենց սիրայօժար աշխատակցութիւնը պիտի ընծայեն Սուրիահայ և Լիբանանահայ ծանօթ ու սիրուած գրողներ։

Յաջողութիւն և յարատևութիւն կը մաղթենք։

ԴԱՇՈՅՆՈՎ ԿԸ ՎԻՐԱՒՈՐԷ

Հալէպի Սիւլէյմանիյէ թաղին մէջ Յակոբ անուն հայ մը կուրծքէն դաշոյնով ծանրապէս վիրաւորուած է վատահամբաւ հայու մը կողմէ, աննշան խնդրոյ մը պատճառաւ։ Զարագործը ձերբակալուած ու արդարութեան յանձնուած է։

ԱՇԱԲԵԿՈՂ ՌՈՒՄԲԸ

Հալէպի բերդին կողմը, անցեալ երկուշաբթի օր ժամը 6ին, ահաբեկող պայթիւն մը կը լսուի։ Հակառակ ոստիկանական պահականոցներու կատարած խիստ հետապնդումներուն, կարելի չեղաւ հասկնալ թէ պայթիւնը ուր տեղի ունեցած է։

ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐԸ ՇԱՏՑԱՆ

Այս անգամ կարգը մսավաճառներուն է։ Անցեալ շաբաթ Հալէպի մսավաճառները գործադուլ հոչակած էին, պահանջելով կառավարութենէն որ իրենց դրուած տուրքը մեղմանայ։ Բարերաղդաբար, վերջերս, անոնք կառավարութեան հետ հասկցողութեան եզր մը գտնելով, սկսած են իրենց գործին։

Այս առթիւ, Հալէպի քրիստոնեայ բնակչութիւնը մի քանի օր իրական պահք բռնած է։

ԿՌԻԻ ՎԱՍՆ ՈՉԻՆՉԻ

Հալէպի ոստիկան զինուորները լուր առած էին թէ, ինքնաշարժ մը զէնքերով բեռնաւորուած, քաղաքին մօտակայ գիւղէ մը անցած է։ Անմիջապէս ուժ կը զրկուի հետապնդման համար և երեկոյեան ուշ ատեն ոստիկանները կը տեսնեն թէ խոր մթութեան մէջ ինքնաշարժ մը առանց լոյսի սրագօրէն կը սուրայ, հրաման կ'ընեն օրպէս զի կենայ, հրամանին կարևորութիւն չտալով և ոստիկանները կ'ստիպուին կրակել, ինքնաշարժը կը յաջողի փախչիլ և մօտակայ պահականոց մը հանդիպելով կ'իմացնէ թէ ճամբու վրայ գազեր կ'սպասեն, պահականոցի զինուորները անմիջապէս ճամբայ կ'ելնեն։ Մթութեան պատճառաւ երկու կողմի զինուորները մէկ ժամ անընդհատ զիրար կը կրակեն։ Վերջապէս բանից դուրս կուգայ որ դէմ դիմաց կուռզները պաշտօնակիցներ են։

Այս մասին կատարուած քննութենէն յայտնի կ'ըլլայ որ վարիչը գազեր կոչուած է, որովհետև ինքնաշարժի մէջ օչինչ կայ եղեր։

ԱՑԱ ՍՕՖԻԱՅԻ ՀԻՆ ՄՕԶԱՅԻՔՆԵՐԸ

Պոսթընի բիւզանդական գիտական հաստատութեան տնօրէն Մ. Վիթէմօր, որ ատենէ մը ի վեր Պոլիս կը գտնուէր և Այա Սոֆիայի մզկիթին պատերուն ծեփին տակէն պատմական մոզաիքներ երեւան հանելու համար չփման մէջ էր կառավարութեան հետ, յայտարարած է լրագրողի մը թէ, այս շաբթուան վերջաւորութեան պիտի սկսի գործել, քանի որ Բամազանի ու Պայրամի առթիւ անկարելի էր կատարել այդ երկար աշխատանքը։

Անմիջապէս մզկիթին մէջ պիտի հաստատուին բարձրադիր լաստեր, և կրօնական արարողութեանց ու զբօսաշրջիկներու այցելութեանց արգելք չըլլալու համար, քերումը պիտի կատարուի մաս առ մաս։ Ծեփերու տակ մնացած հին մոզաիքներու տեղը նշելու համար երկու տարի պատմական ուսումնասիրութիւններ կատարած է ընկերութիւնը, օգտուելով Գերման, Իտալացի և Յոյն հեղինակներէ։

Կատարուելիք քերումները առայժմ մոզաիքները ամբողջութեամբ երեւան հանելու նպատակով չեն կատարուիր, բայց յառաջիկային կարելի պիտի ըլլայ հաւանաբար Այա Սոֆիայի հին օրմանկարները մէջտեղ հանել։ Յայտնի չէ թէ որքան ծախքի ու ժամանակի պէտք ունի այս գործը։ Բայց առայժմ այս ձեռնարկին ամբողջ ծախքերը պիտի հոգայ Ամերիկայի Բիւզանդագէտներու միութիւնը որ շատ հարուստ է։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՇՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՋՆՈՐԴԻՆ ԳՐԱՒՈՐ ԴԻՄՈՒՄԸ

Ինամատարական Նախարար Պ. Եասանիախի յանձնարարութեամբ, Առաջնորդ մագիստրոս Ս. Գրաւոր կերպով. պարանքներու խնդրին շուրջ գրութիւն մը յանձնած է Նախարարութեան։ Հոն յիշուած են օրինակներ այնպիսիներուն, որոնք պարանքներու սեփականատէրեր եղած են ու թիւրիմացութեամբ գուրս հանուած են։ Նոյնպէս խնդրուած է նոր Հայաստան մեկնելիքներու փոքր հատուցում մը ընել իրենց թողած պարանքներուն փոխարէն։

"Ազդակ"ի ԱՃՊԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

— oo —

«Ազդակ» քրտական շարժումին տուած կարևորութեան չափ կարևորութիւն տուած է նաև Ֆէյսանչիստ Ռուբէնի թերթիս դէմ բացած դատին, և իր վերջին թիւով «Լիբանան»ը դատապարտուած կը համարէ։

Ամսոյս 23ին տեղի ունեցող դատավարութենէ մը և տրուած վճիռէ մը լուր չունինք։ Թերթիս տէր և անօրէն Պ. Ժոզէֆ Ամէմտունի բացակայութիւնը և դատարանի կողմէ առանց հրաւիրագրի, որը զարմանալի կը գտնենք, այդօրինակ դատ մը ունեցած ըլլալը «Ազդակ»էն կը լսենք։ Մինչդեռ, «Լիբանան»ի փաստաբան Պ. Եասուֆ Սաֆտա իր օրին վերաքննութիւն պահանջած էր և դատավարութիւնը ամսոյս 8ին տեղի պիտի ունենար, բայց պայրամին առթիւ դատարանը գոց ըլլալուն պատճառաւ, դատավարութիւնը յետաձգուած էր անորոշ ժամանակուան մը համար։

Այժմ դատարանի նոր հրաւիրագրին կ'սպասենք։

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ

— oo —

Մեր լրատուին տուած տեղեկութեան համաձայն, այժմ քաղաքիս հայ մարմնամարզական խումբերուն առաջնակարգ խաղացողը Հ. Մ. Մ-ի Միութիւնն է. իսկ Հ. Մ. Ը. Մ-ը իր նախկին հմայքը չունի և օրըստօրէ քայքայման կ'առաջնորդուի։ Գալով միւս խումբերուն՝ ապագայ խոստացող միակ «Մասիս»ը կարելի է համարել, մնացածները՝ փոքրիկ խումբեր են, որոնց կազմութեան մասին ճշգրիտ տեղեկութիւններ կը պակսին։

Խմբագրութիւնս կը թելադրէ քաղաքիս բոլոր Հայ մարմնամարզական միութիւններուն որ իրենց կատարած աշխատանքներուն մասին տեղեկութիւններ հաղորդեն մեզ։

Հ. Մ. Մ. ՅԱՂԹԱԿԱՆ

Անցեալ կիրակի, 21 Փետրվար կէսօրէ վերջ ժամը 3ին ֆութպոլի մրցում մը տեղի ունեցաւ քէմբի խաղավայրին մէջ, Հ. Մ. Մ. ընդդէմ ֆրանսական «Basnaval» խումբին։

Հ. Մ. Մ. 2ի դէմ 3ով յաղթական դուրս եկաւ։

ՄԱՐԶԱԿԱՆ

Կիրակի, 21 Փետրվար, ֆութպոլի զոյգ մրցումներ տեղի ունեցան Ա. Մ. Տալտորիկ Միութեան Բ և Գ. թիմերու և College Lazariste և բողոքականաց Կովկաս խումբերուն միջև Տալտորիկի սեփական դաշտին վրայ։

Առաջին մրցումը տեղի ունեցաւ College Lazariste և Տալտորիկի Բ. թիմի միջև ուր Տալտորիկ յաղթական դուրս եկաւ 1 ի դէմ 2ով։

Երկրորդ մրցումը տեղի ունեցաւ Տալտորիկի Գ. թիմի և բողոքականաց Կովկաս խումբերու միջև, խաղը վերջացաւ հաւասար։

Երկուստեք խաղացողները օրինակելի ընթացք մը ունեցան և օտարականները, զիրոզները գնահատեցին Տալտորիկի մարզիկները, իրենց ցոյց տուած ճարպիկութեանը և ուղղամտութեանը համար։

Տալտորիկի երկու թիմերը կը ղեկավարէր ընդհանուր խմբապետ Պ. Գրիգոր Ղա իպեան, որը ընտրուեցաւ դատաւոր։

Մենք կը մաղթենք աւելի յառաջդիմութիւն Տալտորիկ Միութեան։

ԹՂԹԱԿՐՕՅԼ
Դամոկլես

ԳԺՈՒԽԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՇԱՆԿՀԱՅԻ ՄԷՋ

— o —

Հոս ամէն ոք սոսկալի վիճակի մատնուած է։ Գրեթէ հաւանականութիւն չկայ որ թշնամութիւնները պիտի կարենան արգիլուիլ։ Շանկհայ ցնցիչ քիչ կը պատրաստուի պատերազմը։ Հիմա փողոցներէն թանքեր, խորաքնդեցներ, թնդանոթի կառքեր կ'անցնին։ Ցամաք ելած սրով զինուորները շղթայ կազմելով ոստմանուելիքները ձեռք ձեռք կուտան և կը բեռցնեն քամիոնները։ Ճամբան օդանաւերը անկասկած ցամաք որքան զօրք ելած ըլլալը համբելու համար, օդին մէջ շրջանակներ գծելով կը պտտին։ Ֆրանսացի և ամերիկեան զինուորները դեռ ճամբան են։ Ուր որ են պիտի գան։ Այս պատրաստութիւնները եթէ պատերազմ ալ չեն, անպայման զօրաշարժ ըսել են։ Ժամը 11ին Վուսուսկի առջեւ ժուռ կուգան Ճաբոն նաւեր։ Վուսուսկ Շանկհայ 18 քիլոմէթր հեռի է և կը կազմէ քաղաքի բանալին։ Այդտեղ ձեռք ձգուելէ ետք, Վանկբոն գրաւելը բաւարար պիտի ըլլայ քաղաքին տիրապետելու համար։ Ճաբոնցիք որ տեսան թէ ոստիկանական ուժերը անբաւարար են ատոր, պատերազմական ուժերը բերին։ Այս գործին համար 20 հազար հոգի պէտք էր և Ճաբոնցիք բերին այդ ուժը։

Վասուսկ բերդը Զինացիներուն է։ Հոն ալ զօրք ունին։ Այս առտու այս բերդէն թնդանօթ նետուեցաւ Ճաբոն մարտանաւ մը։ Անիկայ շատ կարելի էր։ Բայց այս դէպքը պատրուակ բռնելով, իսկոյն բերդը ռմբակոծելու ելնող Ճաբոն նաւերը ո՞նչ կը փնտռէին հոդ։

Հոս անգլիացիներուն, ֆրանսացիներուն և ամերիկացիներուն դերը ինչ է։ Շատերը իրենց հողերուն վրայ են, Ֆրանսական հողամասին մէջ 1300 ֆրանսացի կայ, միւսներուն մէջ 30,000 անգլիացի, իտալացի, գերման և սպանիացի։

Զիներն ու Ճաբոնները այս սահմաններէն դուրս կռուելու պարագային, սպիտակները հանդիսատես պիտի մնան։

Հիմա քննենք քաղաքը, ձախ կողմը գետ և գետին վրայ մէջբերուն, զինուորներով շատ մը նաւեր, Այս շրջուն քաղաքին դիմացն է ֆրանսական հողամասը։ Հոն, որոր ֆլիպին առջև ռումբ մը ինկաւ։

Ճրագութիւններու չէնքը կը կատարէ յառաջապահ պահակոցի դերը։ Քաղաքին հիւսիսակողմը Նախիրաոն կը գտնուի 400,000 Զինացիներով։ Այդտեղի դռներն ալ գոցուած են, այսինքն Զինացիք պաշարուած են մէջը։

Շաբէի մէջ ամէն փողոցի գլուխ 3 Ճաբոն կեցած է։ Ճամբաները մարդ չկայ։ Պատուհանները Զինացիներուն ձեռք։ Օդին մէջ Ճաբոն օդանաւեր։ Ռումբեր կ'աբձակուին, ամէն կողմ հրդեհ։ Այստեղ՝ Ճաբոնցիներուն յառաջապահ գունդերն են։ Միւս կողմն ալ Զինացիներուն։

Հոկայ փլուզումներ։

ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԾԱՆՐ ՀԻՒԱՆԴ Է

Աթէնքի «Էլէֆթէրոս Անթրոփոս Թերթին թղթակիցը, որ Փոքր Ասիայ մէջ, քննական պտոյտ կը կատարէր, Թերթին ղրկած է առաջին թղթակցութիւնը։

Թղթակիցը կը գրէ.—

— Օտար լրագրողները «Վոսփորի հիւանդը» ըսելով կ'ուզէին հասկցնել Սուլթանը։ Վոսփորի իրական հիւանդը Թուրք ժողովուրդն է, հիւանդութիւնը լոկ առողջական նշանակութիւն ունի հոս։ Թուրք ժողովուրդը հիւանդ է և շատ լուրջ հիւանդ։ Ասիկա կը հաստատուի Էնկիւրիի կառավարութեան պատրաստած վիճակագրութիւնով, որ խիստ գաղտնի կը պահուի, որովհետև ոնոր հրապարակումը երեւան պիտի հանէ Թուրք հանրապետութեան ներշին փտութիւնը։ Վերջնականապէս հաստատուած է որ ծնունդները աւելի քիչ են քան մահերը։ Թուրք ժողովուրդը վարակուած սիֆիլիսով։ Թուրք ժողովուրդը ինչ որ էր Սուլթաններու օրով, նոյնն է նոր այսօր։ Հիւանդ է ոչ միայն մարմնով, այլև մտքով։

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ՉԻՆԱՍՏԱՆ ՈՐՈՇԱԾ Է

կատաղի դիմադրութիւն մը Ճաբոն յարձակմանց դէմ

Ճաբոնցիք չինացի գերիներէն կիներն ու տղաքն իսկ սպանած են եւ ճիւանդանոցները կրակի բռնած

1500 ՔԻԼՕՄԷԹՐ ԽՐԱՄԱՏՆԵՐ

Շանկհայ.— Զինացիք Թիէն-ձին, Բու-Քէու եւ Լանկ-հայ գծին երկայնքը կը կառուցանեն խրամներ աւելի քան 1500 քիլոմէթր երկայնութեան մը վրայ: Զինացի պետերը կը յայտարարեն թէ որոշած են կատաղի դիմադրութիւն մը ընել Ճաբոնցիներուն, որ մասին մէջ որ յարձակում կրեն:

ՃԱԲՈՆՆԵՐՈՒ ՎԱՅՐԵՆՈՒԹԻՒՆԸ

Ճաբոնի Զինաստանի մէջ զինուորական ուժով գրաւած հողամասը Ճրանսայի եւ Գերմանիոյ տարածութեան չափ ընդարձակ է: Ճաբոնցիք գործադրութեան միջոցին գերիները, կիներն ու մանուկներն իսկ սպանած են: Հիւանդանոցները թնդանօթի բռնած եւ մարդկային ամէն խիղճ եւ օրէնք ոտքի տակ առած են:

Ճաբոնի մեծ յարձակումը

Անգլիացիք եւ ամերիկացիք միջոցներ ձեռք կ'առնեն չէզոք զօրութիւններու պաշտպանութեան համար: Կամաւորներուն տեղ հետ՝ւակազորքեր գրաւած են: Ճաբոն հրամանատարը յայտնած է թէ պիտի ոկսի յարձակման եթէ միջնէ կէս գիշեր չֆաւուին Զինացիք:

Չինեւ Ճաբոն խնդիրը Ազգաժողովի մէջ

ՉԻՆԵՒ ՃԱԲՈՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ

Ժընէվ.— Ազգաժողովը խորհուրդին վիճաբանութեանց առեն Ազգաժողովի Զինպատգարակը պարզեց կացութիւնը ու խորհուրդէն մասնաւորապէս պահանջեց միջոցներ ձեռք առնել արիւնահեղութենէ խուսափելու համար: Ճաբոն պատգարակը պնդեց որ Ճաբոն ամէն ճիգ թափած է ծայրայեղներու հետ գործ չունենալու համար: Զին պատուիրակը պնդեց թէ Զինաստան կազմալուծուած վիճակի սէջ չգտնուիր:

Մ. Բոլ Պոսֆուր ի միջոյոց ըսաւ թէ Ճաբոն յայտարարած է որ կը յարգէ Ուխտին 10րդ յօդուածը, բայց չրնական պատճառը կը հարցնէ թէ սոսկալի հակասութիւն սը երեւան չգա՞ր, երբ մէկ կողմէ Ճաբոն իր անհատնդրութիւնը կը յայտնէ ու միւս կողմէ դիակներ կը կուտակէ գետնի մը վրայ, զոր որոշած է պարպել: Մ. Պոսֆուր ճաբոնէն պահանջեց որ վերջնագիր չտայ, գործը պատերազմի չյանգելու համար:

Ֆրանսացի ուսանողներու նոր ցոյցը

ԱՆԿՑԻ ԾԵՐԱԿՈՅՏԸ ԿԸ ՊՈՌԱՆ

Բարիզ.— Իրաւաբանական եւ բժշկական վարժարանի ուսանողներ ծերակոյտին առջեւ նոր ցոյց մը փորձեցին բայց բախում ունեցան ոստիկաններու հետ: Իրաւաբանական ուսանողները իրենց դպրոցին առջեւ անկցի ծերակոյտը գոչեցին: 10 հոգի ձերբակալուեցաւ:

Չինական զօրքերը դեռ չեն քաշուած

Շանկհայ.— Քանքոնի 19-դ չինական բանակին զինուորները դեռ չեն որոշած եւ քաշուիլ: Ճաբոն յարձակողականը եթէ այսօր ոկսի չպիտի կրնայ խորը մղուիլ այն պատճառով, երբ Քանքոնի բանակը սերժէ քաշուիլ: Շանկհայ Ազգերու Ազգանաւերու Քանքոնի տորմիղը հասած է Նիսշիհուն, Քեսեֆսի մէջ:

Ճաբոնի պահանջները մերժուած

Շանկհայ.— Զինացիներու եւ Ճաբոնցիներու միջեւ տեղի ունեցող հաշտութեան բանակցութեանց մէջ չին զօրավարը յայտնած է թէ երբեք կարելի չէ ընդունիլ Ճաբոն ի պահանջումները, որոնց հակամարձակ Վուսուսկ եւ Շաբէի ամրութիւնները պէտք է քանդուին:

ԻՆՉ ԿԸՍԷ Նիւ Եորք Թայմզ

Նիւ Եորք:— «Նիւ Եորք Թայմզ» թերթին համաձայն Մ. Նահանգաց արտաքին գործոց նախարարութիւնը կը վախնայ որ Ազգաժողովի կողմէ եղած վերջին դիմումին Ճաբոնի կողմէ տրուելիք պատասխանը խզում յառաջ պիտի բերէ: Ճաբոն կրկնելով այն հաւատիքը թէ թիմ հողային ցանկութիւններ չունի, կը փափաքի պահպանել իր ներկայ կացութիւնը:

Գերման առաջարկը

Ժընէվ.— Զինաթափութեան խորհրդաժողովի գերման պատուիրակութիւնը առաջարկած է Ազգաժողովին որ իրեն անդամակցող բոլոր պետութեանց մասին ալ ընդունուի և գործադրուի այն ընթացքը որ հետապնդուած է զինաթափ ընելու համար Գերմանիան: Միևնոյն ժամանակ Գերման պատուիրակութիւնը կ'առաջարկէ ջնջել զինուորական պարտաւորիչ ծառայութիւնը, արգիլել զինուորական ծգանաւորդութիւնը, թունաւորներու, ընդծովեաններու, օդանաւակիր նաւերու, թանաւոր կազերու և քիմիական պատերազմի գործածութիւնը: Մարտանաւերու տարողութիւնը 10 քիլոնոյի և ծանր զինքանոցներու չափը 230 միլիմէթրի չանցնիլ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Բուռն եւ ահեղ յարձակողականը սկսաւ

Շանկհայ.— Շաբէի վրայ ճաբոնական յարձակողականը սկսաւ խլացուցիչ ռմբակոծութեանց մէջ: Օդանաւեր եւ կր ռմբակոծեն այդ վայրերը: Տրուած վերջնագրին պատասխան չէ առնուած, ճաբոնները կէս ժամ եւս Իրկարաձգեցին պայմանաժամը:

Անգլ. դահիլիոն ճիստի մէջ է

ԿՍՐԵՒՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՊԻՏԻ ՏՐՈՒԻՆ

Լոնտոն.— Իրողութիւն մրն է թէ չինեւ ճաբոնական հարցին կարգադրութեան համար տեղի ունեցող բանակցութեանց կեդրոնը Ծ. Արեւելքն Լոնտոն փոխադրուած է, ուր դահլիոնը ամէն ճիգ կր թափէ հաշտեցնելու երկու կողմերուն տեսակէտները: Դահլիոն անդադար ճիստի մէջ է՝ պատրաստ կարեւոր որոշումներ տալու եթէ բանակցութիւնները ձախողին: Չինական տրամադիր են իրենց զօրքերը միջազգային գօտիներէն 12 միլիէր անդին տանիլ, եթէ ճաբոնցիներն ալ նոյնը ընեն:

Չինաստան օդանաւ ապսպրեց

ԱՒՍՏՐԱԼԻՈՅ

Լոնտոն.— Չինաստան կարեւոր քաղաքութեամբ օդանաւ ապսպրած է Աւստրալիոյ: Բաւական փիւով օդանաւ գնուած է: Նշանաւոր օդանաւորդ Սմիթ հաւանած է մնել Չին ծառայութեան մէջ

Վաղը սոսկալի պատերազմ կայ

ԹՈՔԻՈՅ ՄԷՋ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՑՈՅՑԵՐ

Լոնտոն.— Չին զօրավարը մերժեց Ճաբոնի վերջնագիրը եւ պատասխանեց թէ ոչ Իսկ քայլ մը տեղ չպիտի թողու առանց "կռուելու: Ասոր վրայ ճաբոնական յարձակումի սկսան: Վաղը սոսկալի պատերազմ մը կապասուի:

Թոքիոյի մէջ մեծ ցոյցեր եղան ի նպաստ հաշտութեան: Համալսարանի ուսանողներ պարագլուխ եղան:

Հիթլէր կր խօսի

Տիւսիլտորֆ.— Հիթլէր ընկերվար-ազգայնականներու Դիթիկի մը մէջ բացատրեց կուսակցութեան վարդապետութիւնը: Ամբողջ երկու ժամ խօսեցաւ մոտ հազար անձերու եւ ոսաւ թէ «պէտք է որ Ռամկավարութիւնը անհետանայ եւ Մարտ 13ը Գերմանիան գտնէ զօրաւոր, գերիշխան եւ ազատ»: Գումարումէն վերջ կռիւներ ծագեցան Հիթլէրականներու եւ հակառակորդ կուսակցութիւններու միջեւ:

Վերջապէս Մանչուրիա անկախ

ՀՌՉԱԿՈՒՆՑԱՒ

Լոնտոն.— Մուֆէնկէն կ'իմացնեն թէ Մանչուրիա անկախ հանրապետութիւն հռչակուեցաւ: Անոր մաս պիտի կազմեն Քիրին, Խարպին, Հէյնկ-Քեանկ, Սիաթոնկ, Ժիմէլ եւ արեւելեան Մանչուրիա: Անկախութեան կուսակից չինացի զօրավարները գումարում մը ունենալով Մանչուրիան Չինաստանէն անկախ հռչակեցին: Նոր պետութեան տարածութիւնն է 800,000 քառ. միլոմէթր եւ ունի 30 միլիոն բնակիչ: Չինաստանի նախկին կայսր Բոյի նոր հանրապետութեան ցմահ նախագահ ընտրուեցաւ:

Որոշուեցաւ միջոցներ ձեռք առնել արգիլելու սովիէթներու կողմէ ամէն ոտնձգութիւն:

Ճաբոն չճանչնար Մանչուրիոյ

ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

Լոնտոն.— Թոքիոյէն կր հեռագրեն թէ Մուֆէնի մէջ: Մանչուրիոյ անկախութիւնը հռչակուեցաւ տեղւոյն չինացի երեւելիներուն որոշումովը: Ճաբոնի արտաքին գործոց նախարարը յայտարարեց թէ Ճաբոն պիտի չճանչնայ նոր պետութիւնը, մինչեւ որ ան չապացուցանէ թէ յիրաւի անկախ է:

60 սեւամորթ մահուան դատապարտուած

Ներոպի (հարաւային Ափրիկէ) Քէնեթի անգլիացի դատաւորները Աքասպա գեղին պատանդ 60 սեւամորթներ մահուան դատապարտեցին՝ պատճառ վհուկ մը սպաննած ըլլալնուն համար: Ամբաստանեալներէն միոյն կինը հիւանդացած ըլլալով դիմեց վհուկին որ բժշկէ, վհուկ կինը իր կարելին փորձեց յարելով սակայն թէ ինք անիծած չէր զայն: Կինը արդարեւ ազէկցաւ, բայց կրկին անգամ հիւանդանալով մեռաւ: Ասոր վրայ երիկնի ու բարեկամները երկրին աւանդութեան հետեւելով բռնեցին խեղճ պառաւը և գաւազանի հարուածներով սպաննեցին:

ՍԻՆԷՄԱ "ԷԼ ՆԱՍՐ„

Թարիֆ Շամ (նախկին Գոզմոկրաֆը)

Ամէն գիշեր կը ներկայացուի խօսուն եւ խիստ հետաքրքրաշարժ

ՖԻԼՄԵՐ—

Զբօսանքի սիրողները, վայելիչն արժէքը գիտցողները եւ մտամարզանք ընել ցանկացողները, անպայմանօրէն թող այցելեն ՍԻՆԷՄԱ «ԷԼ ՆԱՍՐ», ուր իրենց փափաքին գոհացում կը տրուի:

Սիրնէմա «էլ Նասր» չայցելող ոեւէ անձ, ճարուս թէ ադմաս

ՊԻՏԻ ԶՂՋԱՑ

Բաց խօսք

ՄԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Հոս ներքէ «Լիբանան»ի 1931 տարեշրջանէն ձեր պարտքը եղող բաժնեգիրներ փոխացնել թերթիս Տէր եւ Տնօրէնին Պ. Ժ. Ադէմեանի անուան:

1932 նոր շրջանի բաժանորդագիրը կանխիկ ղրկելու է վերոյիշեալ անունով: Ապառիկ դիմումներ անհետեւանք կր մնան:

200 ՏՕԼԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹԻՒՆ

—..—

ԿԸ ՓՆՏՌԻՆՔ

Կիլիպի Յովհաննէս, բնիկ Ամասիացի, աքսորուած 1915—1916 իր հօրը կարապետ Յովհաննէսի հետ Զօրումէն դէպի Պաղատ, Պասրայի շրջանները, այժմ յիշեալը կը փնտռէ իր մայրը Նեկտար Յովհաննէսն և եղբայրները՝ Գրիգոր, Հրանդ, Բիւզանդ, Վահրամ Յովհաննէսներ:

Յեղեկացնել՝

Dl. Krikor Hovnanian
Sos Grodavesti No. 2
Bucarest VI Rumanie

Եւ կամ խմբագրութեանս միջոցաւ: Կը խնդրուի թերթերէն արտատպել:

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

Կը փնտռեմ զաւակներս՝ Մարտիրոս և Մկրտիչ Լուսիկեանները: Բնիկ Շապինգարահիսարի (Մուշէհրի) Բիւրք գիւղէն: Առաջինը 23 իսկ երկրորդը 21 տարեկան:

1921—1922 ին Սեբաստիոյ որբերուն հետ տարուած են Սիւրիա: Կը խնդրուի Ազգային մարմիններէ, միութիւններէ և ազգայիններէ որ եթէ ծանօթութիւն ունին կամ ուր ըլլալնին գիտեն, հաճին իմացնել հետեւեալ հասցէին:

Haroutun Loussiguian
Roumania, Médjidia

Սակարան-Պէյրութ

30 Յունուար 1932

Եգիպտ. Թուղթ Ոսկի	445
Անգլիական »	432
Պաղեստինեան »	445
Թրքական »	61
Ամերիկեան Տոլար	127
Իտալական Լիր (100)	660.—
Յունական Տրախմի (100)	160.—
Պանք Օթթոման	130.—
Անգլիական Ոսկի Հնչ.	603.—
Օսմանեան »	548.—
Տրանսիական »	478.—
Մէճիտ Արծաթ	30

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

Ալեքսան Բէյաքճեան, բնիկ Էվէրէկցի, կը փնտռէ իր քեռին Սեբովբէ Բէյաքճեանը՝ որ 11 տարի առաջ Ամերիկայի Պր Ռբօր նահանգին մէջ մէջ «Բաֆէ Հաֆուզ» անուն սրճարան մը կ'աշխատցնէր: Իր մասին լուր ունեցող հայրենակիցներէն կրնդրենք տեղեկացնել «Լիբանանի մէջ ցաւ:

«Ե. Հայաստանէն կը խնդրուի արտատպել:

ՀՈՂ ԳՆԵԼ ՈՒԶՈՂՆԵՐՈՒՆ

—...—

Զափազանց նպաստաւոր պայմաններու տակ, ընդարձակ տարածութեան վրայ, Նահրին անմիջապէս մօտ, Մինիլիթիլ կոչուած տեղը, մասնավճարով և ուզուած չափով ԾԱՌՈՒ է օդտուն դաշտագործին մը:

Դիմել ուզողներ թող դիմեն հողատէր Պր. ԱՆԺԷԼՈ ԺԻՐՕՔԱՅԻՆ եւ կամ խմբագրութեանս միջոցաւ:

Առիթէն օգտուեցէք:

ԱԶԴ

Ա. Երաժշտութեան ուսուցման համար Ընկերակցութեանս ակումբին (Լիկի շէնքը), մէջ բացուած է դասընթացք մը ղեկավարութեամբ, փրոֆ. Համբարձումի Պէրպէրեանի: Դասերը տեղի կ'ունենան, Երկուշաբթի, Երեքշաբթի և Հինգշաբթի օրերը, երեկոյեան ժամը 7·30-9·00:

Սասնակցութեան պայմաններ

Ինչպէս գիշերային մութ դասընթացքներուն, նմանապէս ասոր կրնան մասնակցիլ բոլոր փափաքող անդամ և ոչ-անդամները: (որոշեալ թիւը լրանալէն վերջը աշակերտ չընդունուիր):

Բ. Անդամները պէտք է վճարեն ամիսը 15 Ս. Դահեկան, իսկ ոչ-անդամները, 25 Ս. Դահեկան:

Դ. Երեքշաբթի օրերը, պիտի աւանդաւոր ձայնագրութիւն:

Դ. Երկուշաբթի և Հինգշաբթի օրերը, գործնական երաժշտութիւն (օրգէսթր):

Ե. Ընկերակցութեանս ակումբին մէջ երկու ամիսէ ի վեր կը շաբաթական նաև գիշերային դասընթացքներ տասաւաղ նրբերու շուրջ.

1. Հայերէն, 2. Արաբերէն, 3. Ֆրանսերէն, 4. Թուաբանութիւն:

Դիշերային Վարժարանը բաց է շաբաթուան մէջ չորս օր, Երկուշաբթի, Երեքշաբթի, Հինգշաբթի և Ուրբաթ, ժամը 7·30-9·00:

Մասնաւորապէս անգրագէտ երիտասարդները կը հրաւիրուին սորվելու Հայերէն և հաշուական գրաբերքներ, ինչպէս նաև շաբաթուան գործերով զբաղող արհեստաւորներ, գործաւոր և առեւտրականներու կը յանձնարարուի օգտուիլ Արաբերէնի և Ֆրանսերէնի ուսուցումէն:

Նոր Մարաշի մէջ ևս բացած ենք Դիշերային Վարժարան մը Ս. Գառասուն Մանկաց եկեղեցւոյ վարժարանին մէջ. Դասաւանդութիւնները տեղի կ'ունենան շաբաթը 3 օր, Երկուշաբթի, Չորեքշաբթի, և Ուրբաթ օրերը:

Ա. Ընկերակցութիւնս ունի նաև 300 աթոռներ պարունակող սրահ մը որ օժտուած է ելեկտրական լոյսով և շքեղ բեմով մը, զոր կրնանք վարձատալ հարսանեկան և այլ հաւաքոյթներու, նպաստաւոր պայմաններով: Մանրամասնութիւնները հասկնալ տեղւոյն վրայ: (Լիկի շէնքը, Խորակաքի ընկերութեան կից, ծովեզերքը)-

Բ. Հայերէն եւ Անգլիերէն լեզուներով մեքենագրական (տաքիլ) աշխատանքներ կ'ստանձնենք որոշ պայմաններով:

9 Յունվար 1932

Քարտուղարութիւն
Պէյրութ. Լիբանան
Մ.Ա Ընկերակցութեան Պէյրութի
Մասնաճիւղի (Կնիք)

ՊԱՆԴՈԿ ԼԻԲԱՆԱՆ - ԶԱՀԼԷ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱԿ ՊԱՆԴՈՒԿԸ ԶԱՀԼԷՅԻ ՄԷՋ

Օգտուն Սենեակներ — Համեղ հաց — Մաքուր սպասարկութիւն:

Նախկին տեղէս զատ, ուրիշ վերնայարկ տեղ մըն վարձած եմ:
Տուն վարձել ուզողներուն կը տրուի ամէն դիւրութիւն:
Կը գտնեմ հնաբանական ձեռագիրներ և հնութիւններ:

Տէր եւ Տնօրէն Ց. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

ՎԱՐՁՈՒ ՇԷՆՔ

Անդր-Նահրին մօտ, Կամուրջի հիւսիսային կողմը, մեծ պողոտային եզրին, բոլորովին նոր շէնք մը սենեակի եւայլ գործարանի խիստ յարմարութիւն ունեցող, գիւրամատչելի պայմաններով վարձու կը տրուի:

Դիմեցէք պարոնայք Ճշտոն եւ Քէրիս Նաւմրի գրասենեակը, Պէյվիի շէնքին մէջ Պանք տը Սիրիի կից եւ կամ փոստարկղ թիւ 182:

Ծանօթ.— Հող գնել ուզողները եւս դիմեն վերոյիշեալ հասցէին, որոնց հարկ եղած գիւրութիւնները պիտի ընծայուին:

ԵՐԿԱԿԱԳՈՒԾ ԼԵՐՈՒՆ

Sulfate D'Ammoniaque - Superphosplate potasse.

Գեղնախնձորի, Վարունկի, եւ այլ երկրագործներու յատուկ տունկերու՝ եւ բանջարեղէնի բոլոր տեսակի հունցերու հայթայթման համար դիմել միմիայն՝

ՆԱԻՄ ՍԱ'ԱՏԻ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Հասցէ.= Պանքթ Տը Սիրի է տիւ Կրանս Լիպանին կից, Պէյվի շէնքը:

ՖՕԹՕ ՀՐԱՁ

ՊԷՅՐՈՒԹԻ ՆՈՐԱՃԷՆ ՄԱԱՐԱՏ ՇՈՒԿԱՆ

Այն բոլոր երիտասարդներն ու օրիորդները, որոնք հաշակ ունին, արուեստի սիրահար են, լուսանկարուելու համար թող դիմեն

ՖՕԹՕ ՀՐԱՁ հասցէին

Օդը անձրեւոտ կամ պարզ ըլլայ կարեւորութիւն չունի: Իւրաքանչիւր հայ ընտանիք պարտի ՖՕԹՕ ՀՐԱՁ ին լուսանկարուիլ, եթէ կուզէ հայ արուեստագէտը քաջալերել, հայ արուեստագէտին մէկ յիշատակը պահել իր քովը:

ՏՊԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆ

ՍԵՓԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

ՀԱՅԵՐԷՆ — ՖՐԱՆՍԵՐԷՆ — ԱՐԱԲԵՐԷՆ ՆՈՐ ԵՒ ՀՆԱԽ ՏԱՌԵՐՈՎ

Տպագրական ամէն տեսակ գործ

Հրատարակութիւններ, Առեւտրական Թուղթեր — Տետրակներ, Դեղարանի վերաբերեալ Տոմարներ — Ցուցակներ (Étiquettes) Գայտարարութիւններ, Տոմսեր, Հրաւիրագրեր եւայլն, եւայլն:

ԳՊՐԱՏՈՒՆ ՊԻՏՈՅՔՆԵՐ

Դասագիրքեր, Տետրակներ, Քարթեր, վիճակագրեր եւայլն:

Տուփեր

Կը պատրաստուին ամէն տեսակ տուփեր

ԿՕՇԻԿԻ, ԳԼԻՔԱՐԿԻ, ՇԱՊԻԿԻ, ՀԱՐՍՆԵԾՆԱՆ եւայլն

Կ'ուզուին ոգեկրօնք ամէն տեղերէ

Մատրութիւն. Ճաշակ, Ճշտապահութիւն, եւ մատչելի գին,

Դիմել՝ «ԼԻԲԱՆԱՆ»ի հասցէին